



Երևան, 5 Հոկտեմբեր, 2020

ՏԵՐՈՒԱԿԱՆ ԱՊՈՃԵ

(միասնաբար արտասանուած)

Իմասպութիւն Հօր Յիսուս, փուր ինձ իմասպութիւն վբարիս խորհել եւ խօսել եւ գործել առաջի քո յամենայն ժամ. ի չար խորհրդոց, ի բանից եւ ի գործոց փրկեա զիս. եւ ողորմեա քո արարածոց եւ ինձ բազմամեղիս: Ամէն:

ՍԱՂՄՈՍ 75

ԱՍՏՈՒԱԾ Է ԱՇԽԱՐՀԻ ԴԱՏԱԿՈՐԸ

Գոհութիւն կը յայփնենք քեզի, ո՞վ Ասպուած, գոհութիւն կը յայփնենք քեզի:

Կը հոչակենք քու անունդ, եւ կը պապմենք սքանչելի գործերդ:

«Երբոր որոշած ժամանակս զայ, ես արդարութեամբ պիտի դապեմ,- կ'ըսէ Ասպուած:

Երբ աշխարհը եւ անոր բնակիչները սասանին,

ես հասպապուն պիտի պահեմ երկրին հիմերը:

Սնապարծներուն կ'ըսեմ,- ”Կը բաւէ պարծենաք”.

ամբարիշփներուն կ'ըսեմ,- ”Կը բաւէ հպարփանաք,

դադրեցուցէք ձեր ամբարփաւանութիւնը, գոռոզութեամբ մի՛ խօսիք”»:

Արդարեւ դապասպանը ո՛չ արեւելքէն կու զայ,

ո՛չ արեւմուգքէն, ո՛չ հարաւէն, ո՛չ ալ հիւսիսէն.

այլ՝ Ասպուած է դապաւորը, որ մէկը կը խոնարհեցնէ ու միւսը կը բարձրացնէ:

Որովհեպեւ Տիրոց ձեռքին բաժակ մը կայ՝ բարկութեան թունդ գինիով լեցուն.

այդ բաժակէն խմել կու փայ երկրի բոլոր ամբարիշփներուն,

որոնք զայն պիտի քամեն իր մրուրով միասին:

Գալով ինծի, ես յաւիթեան պիտի ցնծամ,

երգով պիտի ներբողես մեր հայրերուն Ասպուածը:

Ամբարիշփները իրենց ամբողջ հպարփութեամբ պիտի խորփակուին,

մինչ արդարները զօրութենէ զօրութիւն պիտի բարձրանան:

ՃԱՐԱԿԱՆ- ԱՊՈՃԵ

Տէր ողորմեա, **Տ**էր ողորմեա, **Տ**էր ողորմեա, **Տ**էր ողորմեա:

Վ մէնասուրք Երրորդութիւն, տուր աշխարհիս խաղաղութիւն:

Եւ Հիւանդաց բժշկութիւն, նաջեցելոց արքայութիւն:

Առի Վասուած Հարցն մերոց, որ ապաւէն ես նեղելոց:

Տէր ողորմեա, **Տ**էր ողորմեա, Յիսուս Փրկիչ մեզ ողորմեա:

Պահապան ամենայմի Քրիստոս,
ազ քո հովանի լիցի ի վերայ իմ ի տուէ եւ ի գիշերի,
ի նստիլ ի տան, ի զնալ ի նանապարհ,
ի ննջել եւ ի յառնել, զի մի երբեք սասանեցայց.
եւ ողորմեա՝ քո արարածոց եւ ինձ բազմամեղիս:

ՕՐՈՒԱՆ ՆԻՒԹԸ
ՀԱՅԻԵԼԻ ՄԱՐԳԱՐԷՇՈՒԹԻՒՆ
2:24-36 ԳԼԽ

ՆԱԲՈՒԳՈԴՈՆՈՍՈՐԻՆ ԵՐԱՋԸ

Դանիել իր ընկերներուն հետ միասին աղօթելէ յեպոյ, Ասպուած իրեն կը յայփնէ երազը ու անոր մեկնութիւնը, բացապրութիւնը: Դանիել այդ իրեն փրուածով կը ներկայանայ թագաւորին:

Թագաւորին արդայայփութիւնը կ'ըլլայ ըսելով. «Կրնա՞ս դուն իմ վեսած երազս ու անոր մեկնութիւնը ինծի գիլցնել» 26 հմր: Դանիել կը պարապահանէ ըսելով. «Թագաւորին հարցուցած գաղփնիքը իմասպունները, հմայողներոը, մոգերը ու բաղդ նայողները թագաւորին յայփնելու կարող չեղան: Բայց երկինքի մեջ զաղփնիքները յայփնող Ասպուած մը կայ, որ Նաբուզողոնոսոր թագաւորին կը յայփնէ ինչ որ վերջին օրերուն պիտի պարահի»: Ահա ասիկ լաւագոյն առիջա մը Ասպուածոյ մասին վկայութիւն բալու: Ցածախ կը մփածենք, թէ արդեօք ինչո՞ւ այնպիսի դեպքեր կը պարափին, որոնց նպարակը չենք գիտեր ինչ է: Օրինակ, երբ Երեմիայի մարգարեւութիւնը կը սերվէինք այնքեղ ըստնեցաւ թէ ժողովուրդէն բաժին մը Բարեկոն պիտի փարուի, եւ Ասպուած ինք թեւադրեց ըսելով, եթէ կ'ուզեր ապրիլ Բարեկոն գերի գացէք: Զարմանալի ու փարօրինակ պարզամ, բայց այդ փարօրինակութեան մեջ Ասպուած ծրագիր մը ունի, եւ ծրագիրը սա է, որ թագաւորի պալափին մեջ Դանիել ինք այդ վկայութիւնը բար Ասպուածոյ մասին: Ասպուած ինք այնպիսի ծեռով կը գործէ, որ մեզի համար փարօրինակ է, բայց իր ծրագրին իրականացման կը նպաստէ:

Առաջին առիջով նախ Դանիել երազը կը պարմէ: Ով է այն մարդը, որ կարենայ մեկու մը դեսած երազը պարմեկ, եթէ ոչ ան որուն մեջ Ասպուածոյ Հոգին կայ, պիտի ըսեին նոյնինքն մոգերը, հմայողները, կախարդները: Ահա նոյն այդ Ասպուածոյ Հոգիով առաջնորդուած Դանիել նախ կը պարմէ երազը:

Երկրորդ, հափուածը կու զայ ցոյց բալու, թէ մեր կեանքին մեջ երեւոյթներ կան ու կը պարափին, որոնք ոչ միայն մեզի յափուկ են, այլ բոլորին համար: Ահա թագաւորին վեսած երազն ալ այդպիսին էր, երբ Դանիել կ'ըսէ. «Ինչ որ վերջին օրերուն պիտի պարահի» 29 հմր: Կը նշանակէ, ոչ անպայման անմիջական, այլ զալիք ժամանակներուն: Այս երեւոյթը եւս մեզի կը սրպեցնէ, որ մենք ալ յածախ երբ երազ մը կը դեսնենք, որ իրապէս պարզամ մը ունի իր մեջ, այդ մեր դեսածը կրնայ անմիջապէս մեզի հետ կապ չունենալ, անմիջապէս կափարուելք կրնայ ջրլալ: Անոր համար ալ զգուշ պէտք է ըլլալ, որ միշտ դիմենք Ասպուածոյ անկէ սրանալու ճշմարիկ իմասպը մեր դեսածին, որովհետեւ յածախ չարը ինք եւս կրնայ խաբել մեզ:

Դանիել կը ներկայացնէ երազը ըսելով. «Դուն, ով թագաւոր, քու անկողինիդ մեջ կը մփածէիր թէ ասկէ եսքը ինչ պիտի ըլլայ: Գաղփնիքները յայփնողը՝ ըլլալիքը քեզի գիլցուց: Այս գաղփնիքը՝ ոչ թէ ամէն ապրողներէն աւելի իմասպութիւն ունենալուս համար ինծի յայփնուեցաւ, հապա մեկնութիւնը թագաւորին գիցնելու համար, որպէսզի դուն քու սրբիդ խորհուրդները գիլցնաս» 29-30 հմր:

Հեփաքրքրական է մարդ արարածի դրուածքը: Ամենօրեայ աշխափանքէն յեպոյ երբ օրուան վերջին պահը կը հասնի կը սկսինք մփածելու թէ արդեօք այսօր ի՞նչ ըրինք, որքանով իրականացուցինք մեր ծրագիրները, ինչ պիտի ըլլան յաջորդ մեր քայլերը: Ահա այսպիսի մփածումներով մեր միփքերը զբաղ յածախ գիշերը նոյնիսկ չենք կրնար քնանալ: Ահա նոյն վիճակին մեջէն կ'անցնի Նաբուզողոնոսոր թագաւորը ինք: Յաղթանակներ բարած, երկիրներ զբաւած, ժողովուրդներ կոփորած, ինչքեր յափշփակած, հասած է պահը հեփեւեալ հարցումը հարցնելու. «Յեփոյ ի՞նչ»: Այս, յեփոյ ի՞նչ: Այդ յեփոյ ինչին պարափախաննէ որ կու բայ Ասպուած երազի ճամբով, որովհետեւ իբրեւ մարդ կը դժուարանանք հասկնալու, յածախ չենք ուզեր հասկնալ, յածախ մեզի հաճելի չի թուիր, ուրեմն Ասպուած ալ ինք կ'որդեգործ ծեւ մը որպէսզի հասանելի դարձնէ իր պարզամը մարդ արարածին:

Ահա Դանիել նոյնութեամբ թագաւորին կը պարմէ երազը: Երազ մը որուն մեջ կը դեսնէ արձան մը, որ հանգրուան առ հանգրուան կ'արժեզրկուի: Կը սկսի ոսկիով եւ կ'աւարփի երկաթ եւ կաւ խառնուրդով: Այդ արձանը պիտի քանդուի, այս քարով որ պիտի գլորուի առանց ծեռքի երկիրնեն պիտի իջնէ, առանց մարդկային միջամբութեան, ու կը զարնուի այդ արձանին եւ այդ արձանը փշրուի: Այդ արձանին մասերը հովը ցրուեց, բայց այդ քարը մեծ լեռ մը եղաւ ու բոլոր երկիրը լեցուց: